

Իրաւաբ րն ուէկէր
տակաբբ Ի ինկն ուէյա
2, 2 Գնեկն տէյա 2,
Գնեկնն զէ տակաբ
Յայաբ իցին 4 զը Իրան
տարաւորս Գնեկն
Եւնէ իրան տակաբբ 2
Մէքոնայ զէ տակ
րէ, Գաւաթաւաւ Գնե
կնային Ինչպիսիս
վազար Եր. 4, Իրա
նքնուտ Կարաւորն 8,
Փանտսեւն լաւիկէ իր
սայ խոյիկէ Զը տիր 2

1790 2117481 0
No. 3885

ԱԼԱՖՐԱՆԿԱ ՀՈԿՏԵՄԲԵՐ 31

ԳԼԽԱՎՈՐ ԻՆՏԵՐՆԱԿԱՆ
 ԳԼԽԱՎՈՐ ԻՆՏԵՐՆԱԿԱՆ
 ԳԼԽԱՎՈՐ ԻՆՏԵՐՆԱԿԱՆ

մեղադրեմա ինկմիւ Էն Թէ ճրիւտէ
մեղատաւ Գէտ ինկմիւ տիր :

ቅ ኮ ኮ ጸ ጸ ሀ. ሶ ኮ ቆ ኑ

Օրկա ղէ Գանթար	Ֆիւթ Գրուչ	Օ. Լ.	Օրկա ղէ Գանթար	Ֆիւթ Գրուչ	Օ. Լ.	Օրկա ղէ Գանթար	Ֆիւթ Գրուչ	Օ. Լ.	Օրկա ղէ Գանթար	Ֆիւթ Գրուչ	Օ. Լ.	Օրկա ղէ Գանթար	Ֆիւթ Գրուչ	Օ. Լ.
Գահլէ Բիւս, պերինճի ճինս	100 օգ.	1150—1200	100 Ազօֆ Իրքա 55/60	25—27	100	Աֆիսն Մալաթիա պերինճի	1 օգ կա	200—205	100 Զէյթին եաղը, Միտիլի վէ Էտրէմիտ	1 օգ կա	—5 3/4	110		
» Իրինճի »	»	1000—1080	» Թուշա » 56/60	» 23—26	»	» Իքինճի »	»	180—185	» » Կիրիա »	»	4 1/2—	»		
» Իւչինճի »	»	850—980	» Պալլըզ վէ Գէ. Կէնճէ պուղտայը	»	»	» Զիլէ Թօզաթ վէ Ամասիա Իքինճի	»	180—185	» » Մուտանեա »	»	5 3/4—	»		
Միւթթէլիֆ ճինս դահլէ	1 օգ կա	—	» սէրթ 55/58	» 21—24	»	» Կէյվէ Պիլէճիք վէ Նալլը խան ա.	»	»	» » Սազըզ »	»	5 3/4—	»		
Գըրըզ չէքէր, Հոլանտա վէ Թրիէսթ	Գանթ.	206—207	» Թէքֆուրուպը վէ Էտրինէ պուղտայը	»	»	» տիթա մալ »	»	175—185	» » Եունան վէ Ղօլօն »	»	4 1/4—	»		
» » Պրանսանըն Լըսթրա ճինս	»	—	» սէրթ 56/58	» 23—25	»	» Զէհրէ Գալսէրի, Էնկիւրիւ պերինճի	»	7 1/2—8	» Սապօն Գանտիա »	»	4 1/4—	»		
Պէշ քելօկրամլըզ քէլլէ չէքէրի	»	—	» Թուշա պուղտայը եուսուչաք 56/59	» 22—24 1/2	»	» » Իքինճի »	»	6 1/2—7	» » Հանեա »	»	4 1/2—	»		
3 վէ 2 1/2 »	»	240—	» Բուսլի » 54/59	» 20 1/2—25 1/2	»	» Եօզդան, Թօզաթ, Իսկիլիպ, աշ.	»	»	» Բէ »	140	3 3/4—	140		
Պիսլէր պերինճի վէ Իքինճի ճինս	1 օգ կա	5 1/2—5 5/8	» Թուշա գօզօրօզու »	» —	100	» Լը մալլէր »	»	5—	» Միտիլի վէ Էտրէմիտ խալիս »	100	3—			
Գուրու գարնէֆիլ	»	25—26	» Բօթի վէ Օտուս »	» —	»	» Խարման Ամասիա, Զիլէ վէ Զօրուս »	»	3 1/4—	» » Կապը ճինս »	»	3—3 1/2			
Գիւնիւք	Գանթ.	192—200	» Բուսլի »	» —	100	» Բիթլիք պերինճի պէեաղ »	»	32—36	ԳՈՒՐՈՒ ՄԷՊԶԷ					
Պէշկալ մաղըսը Էնփայիւր ճինս	1 օգ կա	95—140	» Բուսլի վէ Օտուս »	» —	100	» Իքինճի Նաթուրէլ »	»	22—28	» Թուշա վէ Թրապիզօն Ֆասուլեասը »	100 օգ.	145—160	100		
Մատրաս »	»	60—70	» Բուսլի »	» —	100	» Իւչինճի սաղը Թէմիզ »	»	22—25	» Նօնուտ »	1 օգ կա	1 1/2—1 3/4	»		
Գըրըզ »	»	50—52	» Անատու ուլաֆը »	» —	100	» Եաւաղը Անատու եղանմըզ վէ քերի »	»	Էն Եօզ »	» Նօնուտ »	»	—	»		
Ամէրիգա կաղը »	Մնաղ.	45—46	» Բուսլի »	» —	100	» Գասապ պաղը 140 զըշ լիւրա իլէ »	»	Էն Եօզ »	» Պազլա, Գասապա վէ Սազըզ մալի »	100	35—40	»		
Սպարմալէթ 7 1/2 քելօկրամլըզ »	»	60—	» Զաֆուս »	» —	100	» Թիֆթիք, Էնկիւրիւ վէ Զապիլը »	»	Էն Եօզ »	» Պանտրուս »	»	—	»		
» 11 »	»	—95	» —	» —	»	» Վան »	»	17—18	ԳՈՒՐՈՒ ՄԷՅՎԷ					
» 11 70 »	»	100—	» —	» —	»	» Աֆիսն թօլուսուս խալխաշ »	»	2—	» —	»	—	»		
Ճամ »	»	18 1/2—19	» —	» —	»	» Անը չէկիւրէլ »	»	3 1/8—	» Թաթլը պատլմ »	1 օգ կա	40—41	100		
Գօնկօ (Ամէրիգա) չաղը »	1 օգ կա	25—32	» —	» —	100	» Բամուզ Ատան Թարսուս »	»	7 1/2—8	» Թրապիզօն Փընտըղ »	1 օգ կա	125—130	»		
Բէքօէ »	»	70—140	» —	» —	»	» Կիւրճի Իրան »	»	—	» Անատու ճէվիլի Եօզ »	1 օգ կա	1 3/4—2	»		
Ֆրանսըզ նըլասթասը »	»	4 1/4—4 1/2	» —	» —	»	» Պալլըքէսէր, Կէյվէ, Մալթօս »	»	8 1/4—8 1/2	» Գալամթի լինճի Եօզ »	1 օգ կա	180—	»		
Ինկիլի »	Մնաղ.	195—200	» —	» —	»	» Իրէք Պուսա »	»	7—8	» Իզմիր »	100	60—75	»		
Ճինէվրա քերինճի »	100 քիլո.	41—43	» —	» —	»	» Պաֆուս, Կէյվէ, Պալլըքէսէր »	»	—	» Սիեան գուրու իւզլիւմ Զէյնէ մալի »	»	—	»		
Հիւսթիսթան »	»	165—	» —	» —	»	» Իրան, Ֆիլաթիւր »	»	25—30	» » » Ֆօքէ մալի »	»	75—80	»		
Մըսըր »	1 օգ կա	3—3 1/2	» —	» —	»	» Պուխտրա, Խօրասան »	»	45—55	» Իըրմըզ »	1 օգ կա	3—3 3/4	»		
Գարսպ րուշու, Ֆրանսըզ վէ Գուս մալի	»	19—21	» —	» —	»	» Գօզա, գուրու, Պրուսա, Սուրիա »	»	70—	» —	»	—	»		
Դամ, Ինկիլի վէ Ամէրիգա մալի	»	8—10	» —	» —	»	» Տէլիսիլ »	»	50—	» —	»	—	»		
» Թրիէսթ մալի	»	—16 1/2	» —	» —	»	» Պալ մամու »	»	17—18	» —	»	—	»		
Սիպէրիա սաեաղըսը	1 օգ կա	12 3/4—13	» —	» —	100	» Բէյլի տէրիսի 100 թանկի 130 օգ կա.	»	»	» Էն Եօզ »	»	—	»		
Բուսլի »	»	11—12	» —	» —	»	» Էն Եօզ »	»	100—	» —	»	—	»		
Տօն եաղը, Բուսիա մալի, Փըշը իլէ	»	8—3 1/2	» —	» —	»	» Գոտան 8ի պիր լիւրա »	»	»	» 17—18	»	—	»		
» Բուսլի մալի, Թուրուս իլէ	»	9—9 1/2	» —	» —	»	» Սալէպ, Գասթէմպուլ, Եօզդան, Թօզաթ »	»	»	» 8—	»	—	»		
Սիեան խաղեսար պերինճի ճինս	»	45—48	» —	» —	»	» Ինէք կէօնիլ գուրուսուշ 100 զըշ լիւրա »	»	»	» 3 Մէճիտէն 4 »	»	—	»		
» Իքինճի ճինս	»	36—38	» —	» —	»	» Խալամուսթ գանթարը 44 օգ կա »	»	»	» 3 3/4—4 »	100	—	»		
Գըրմըզ խաղեսար	»	5 1/2—	» —	» —	»	» Զիլէ Էյի մալ »	»	»	» —	»	—	»		
ՄԷԱՏԻՆ														
Թիմուր չըպըք լամա չարքէօլէ վէ եու.	Գանթ.	49—	100			ՄԷԱՏԻՆ ԲԷՍՄԻՐԻԻ								
» վարազ »	»	50—	100			Նիու գասթըլ, կէմիտէ թէպլմ								
» Տէմիթ չիլիլիք »	»	»	»			» » սէրթ »								
» Տէմիթ լամա չարքէօլէ վէ եու.	»	»	»			ՍԷԱՏԻՆ ԲԷՍՄԻՐԻԻ								
» վարազ »	»	»	»			» » մաղապատա »								
Զինդէր »	»	53—	»			» » կէմիտէ »								
Սահ 2 լի տէն 4 իւյէ գատար »	»	62—	»			» » մաղապատա »								
Սօգօֆ Թիմուրի չըպըզ »	»	83—	»			» » կէմիտէ »								
» Տէմիթ մըլիլըզ »	»	80—	»			» » մաղապատա »								
» » Տէմիթ մըլիլըզ »	»	95—	100			» » կէմիտէ »								
Զինդէ տէօքլէ »	Մնաղ.	170—	»			» » մաղապատա »								
» Սլապ »	»	195—	100			» » կէմիտէ »								
Թէնէքէ պէեաղ »	2 Սանտ.	215—	104			» » մաղապատա »								
Գալսպ »	Գանթ.	460—	»			» » կէմիտէ »								
Գարֆիցա 15 տէն 48 է գատար »	»	79—	100			» » մաղապատա »								
Նըշա օըր »	1 օգ կա	—7 1/2	»			» » կէմիտէ »								
ԶԷԽԱՅԻՐ														
Ազօֆ պուղտայը սէրթ 57/60 լիպրա	Բիլիլ.	24—27	100			ՄԷԱՏԻՆ ԲԷՍՄԻՐԻԻ								
Խամպիլ »	»	23 1/2—24 1/2	»			» » մաղապատա »								